

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍԻՆԳԼԵՌ

Եթէ աշխարհիս վրայ ատեն ատեն տեսնուեր են այնպիսի մարդիկ, որոնք իրենց ջանքովը և մոտաց կարողութեամբ ըստ ուրիշներու վրայ ազգեցութիւն ըրած են որ և իցէ կողմանէ, չենք կը ընար ժիստել որ Յովհաննէս Սինդէռ, իրեն այլ և այլ կատարելութեանցը համար, անոնցմէ վար մնացած չըլլայ: Ասիկայ Սկովտիացի հարուստ մարդու մը զաւակ էր՝ որ հիւսիսային ծովափունքը չատ կալուածներ ունէր. 16 տարեկան եղած ժամանակը դժբաղդութեամբ հայրը մեռնելով՝ պէտք եղաւ որ տանը մատակարարութիւնը ինքը ընէ, և ընտանիքը իր առջի վիճակին մէջ պահէ. երբոր 18 տարեկան եղաւ, ետևէ ընկաւ գէդնէս գաւառին երկիրները մշակելու և միանդամայն կարելի եղածին չափ կարգի դնելու: Ան միջոցներուն՝ երկրագործութեան արուեստը կարգէ դուրս ետև էր ան կողմերը. դաշտերը երեսի վրայ ձրգուած, ճախճախուա տեղերը իրենց վիճակին մէջ մնացած, այնպէս որ հազիւ ուրեք մշակուած տեղ կրնար տեսնուիլ ան ընդարձակ գաւառին մէջ: Աս դժբաղդութեանց վրայ՝ ան աստիճանի աղքատ էր աս գաւառիս ժողովուրդը՝ և նոյն իսկ կալուածատէրենն ալ, որ հազիւ իրենց ունեցած երկրին պիտոյիցը համար ձի մը կրնային պահէլ: Կանայք ոչ ինչ նուազ էրիկ մարդիկներէն աշխատութեան տակ էին, վասն զի անական գործքերէն զատ՝ նաև արտաքին բաներու ալ կը զբաղէին, ան աստիճանի որ եթէ կալուածատէր մը դժբաղդութեամբ ունեցած ձին կորունցնէր, ուրիշ բանի համար չէր կարգուէր՝ բայց եթէ առած կինը իր կորունցուցած կենդանւոյն տեղը ծառայեցընելու համար իրեն աշխատութեամբ: Հասարակաց ճամբաներէ զուրկ ըլլալէն զատ, գետերը առանց կամըրջի էին՝ որով հովիները ստիպուած

Եին լրդալով՝ անդին անցնիլ իրենց ոշաբներուն հետ մէկտեղ. և ամբողջ գաւառին մէջ ուրիշ ճամբայ մը չկար բայց եթէ ծովուն մակերևութիւն ուղղայեաց՝ բարձր լերան մը կողերուն վրայ անձուկ շաւիղ մը, ուսկից անցնիլ լը ամենալուանդաւոր էր: Սինդէռ թէ պէտ զեռ երիտասարդ էր՝ բայց աս խեղն ութեան ալ դէմը առնելու համար, միաքը դրաւ որ Պէն Գիլդ ըսուած ըլլարակին վրայ հասարակաց ճամբայ մը բանայ. զոր երր լսեցին ան ատենուան ծերերը, սկսան ծաղրել զինքը՝ կարծելով որ սկսելու գործը բոլորովին ան հիմն, և պարզ երիտասարդական ան խոհեմութեամբ է: Բայց ինքը բանի տեղ չդնելով անոնց արհամարհութիւնը, ժողվեց շուտ մը հազար հոգին աւելի, և սկսաւ միաքը դրած գործը առաջ տանիլ. և որպէս զի աշխատաւորնեղը աւելի ևս խրախուսուկն, ինքը անձամբ զուկմին անցած մէկտեղ աշխատիլ սկսաւ, օրով այն չատ բազմութիւնը օր մը ամբողջ բանելով, լը մինցուցին իրենց յանձնուած աշխատութիւնը, և վեց՝ անգոյիսական մղոն երկայնասթեամբ այնպիսի դիւրին և պահով ճամբայ մը բացին ան բլրակին վրայ, որ չէ թէ միայն հետևակ, այլ նաև կառքով կրնար մարդ հանդիսաւ և աներկիւղ կերպով անցնիլ, ուսկից իր նախորդները մեծ դժուարութեամբ և տեսակ տեսակ վտանգներով կ'անցնէին: Աս ճամբան լմացնելէն ետքը, երկրին մէջ հարկաւոր եղած ուրիշ ճամբաներ շինել տալէն ետ չի կեցաւ Սինդէռ, վասն զի բոլոր մտածութիւնը աս գէդնէս գաւառը զարգացնելուն վրայ էր. ասդին անդին սկսաւ ջաղացքներ շինել տալ, գետերուն վրայ կամուրջներ ձգել, և միով բանիւ երկիր մը զարգացնելու համար հարկաւոր եղած բաները ընել. այնպէս որ աս իրեն ջանքը տեսնելով շրջակայ բնակիչները՝ կարգէ դուրս մեծ համարսննք և

սէր ստացան վրան։ Մշակութեան և
երկրագործութեան դիւրութիւնները
խոթեց մէջերնին, և չէ թէ միայն ճամ-
բայ կը ցուցընէր զանոնք 'ի գործ դնե-
լու, այլ նաև վարձք կը խոստանար՝ ով
որ յառաջադիմութիւն կը ցուցընէր ի-
րեն սորվեցուցած արուեստներուն մէջ։
Այս ոգւով և այսպիսի հնարքներով
բոլորպին փոխեց գէղնէս գաւառին
ողորմելի վիճակը, և այնչափ առաջ
տարաւ, որ ան գաւառը՝ որ մինչև իր
ատենը Սկովտիոյ հիւսիսային կողմը
եղածներուն մէջ ամենէն աւելի խեղճ,
անմշակ, վայրենի ու երեսի վրայ մնա-
ցածն էր, իր ժամանակը եղած յառա-
ջադիմութեամբը այնպիսի երկիր մը
դարձաւ որ կընանք ըսել թէ ուրիշնե-
րուն օրինակ եղաւ, իրեն հասարակաց
ճամբաներուն, մշակութեանց, ա-
րուեստներու, և ունեցած մեծամեծ
ձկնարաններուն համար։

Բայց ատոնցմով, Սինդլէոի փափա-
քը շեցուեցաւ բոլորովին, վասն զի այս
չափով միայն կատարելութեան ծայրը
հասած չխեղաց իր երկիրը. ուստի ա-
ռանց ամեննին ուշանալու ուրիշ շահա-
տոր բանի մըն ալ ձեռք զարկաւ. այս-
ինքն ոչխարի բրդոյ ընկերութիւն մը
հաստատեց որ երկրին առաջին բերքե-
րէն մէկն էր. բայց որովհետեւ տեսակը
շատ հասարակ էր՝ մտածեց որ դրսի եր-
կիրներէն աղնիւ բուրդ ունեցող ոչ-
խարներ բերել տայ, և զանոնք շատցը-
նելով մեծ վաճառականութեան դուռ
մը բանայ երկրին մէջ։ Աս խորհրդով՝
տեղացւոց օրինակ տալու համար, իր
առանձին ծախքովը մէկէն 800 ոչխար
բերել տուաւ. Գաղղիոյ Շէր ըստած
նահանդին անուանի ոչխարներէն, ո-
րոնց բուրդը մինչև հիմա շատ աղնիւ
է. Աս բանիս վրայ, թէպէտ և գէղնէ-
սի ծերագոյն կալուածատէրներէն շա-
տերը ծիծաղեցան, որովհետեւ մտքեր-
նին մէյմը նախապաշարուած էր՝ որ
հարաւային կողմի գաւառներուն կեն-
դանիները, հիւսիսային կողմը առաջ
չեն գար. բայց Սինդլէոի փորձը բոլո-
րովին հակառակը ցըցուց. վասն զի

.քիչ տարուան մէջ 800 ոչխարը առանց
ամեննին իր յատկութիւնը կորսնցնելու
300,000էն աւելի եղաւ, որով զրեթէ
բոլոր Սկովտիոյ հիւսիսային կողմը տա-
րածուեցաւ Շէր գաւառին ազնիւ ոչ-
խարը. Աս պատճառաւ ան կողմի եր-
կիրները սկսան մեծ յարդ ունենալ և
հետևաբար կարգէ դուրս սուղնալ, ո-
րոնք ատենաք բոլորովին երեսէ ձգուած
ըլլարով՝ անպիտան կը սեպուէին :

Սինդլէո իր երկիրը աս աստիճանի
կարգաւորելէն ետքը, բոլոր Անդղիա
անունը հոչակուեցաւ՝ որով և լոնտրայի
խորհրդարանին անդամ ընարուեցաւ .
և որովհետեւ ուրիշներու բարկիք ընելու
կայծը ունէր միշտ սրտին մէջ, ետեւէ
ինկաւ որ Ազգային Դրամանոց՝ մը հաս-
տատէ, որուն գործադրութեանը հա-
մար սկսաւ խօսիլ խորհրդարանին նա-
խագահին հետ որ կարելի եղածին չափ
ձեռնոտ ըլլայ իրեն աս բանիս յաջո-
ղութեանը: Թէպէտ և շատ դժուարին
կը տեսնուէր ամենուն Սինդլէոի այս
մտածութիւնը, բայց վերջապէս համո-
գելով խորհրդարանին անդամները,
հաստատեցաւ իր առաջարկութիւնը,
որուն նախագահ ինքը Սինդլէո ընտ-
րուեցաւ: Աւելորդ կը սեպենք հոսուեղս
պատմել առանձին թէ ինչ մեծամեծ
օգուտներ ըրաւ իր ազգայնոց աս Ազ-
գային Դրամանոցը հաստատելով, որով
հետեւ ասիկայ հետեանք մը կընայ սե-
պուի իրեն առջի ըրած մեծամեծ բա-
րիքներուն, մասնաւորապէս մշակու-
թեան և անոր նման արուեստներուն,
վասն զի ամենուն մէջ ալ միշտ յաջողե-
ցաւ, և թերևս չափէն ալ աւելի: Ետեւէ
եղաւ նաև մեծամեծ ձկնարաններ շի-
նել տալու, մասնաւորապէս դիուռու և
վիճ քաղաքներուն քովիերը, որոնցմով
վաճառականութիւնը աւելի ևս ծաղ-
կեցաւ Սկովտիոյ մէջ:

Սինդլէո իր արիւարտութիւնը և ու-
րիշներուն օգնելու ջանքը ամեն բանի
մէջ կը ցուցընէր, ու ձեռքէն եկածը 'ի
գործ կը գնէր, և չէ թէ միայն խօսքով

կը քարողէր, այլ նաև արդեամբք կը ցոցընէր. ամեննին ետ չէր քաշուեր պէտք եղած տեղը նուաստ աշխատութիւններ յանձն առնուլ, բաւական է որ հասարակայ բարիք մը յուսար անկէց. ընդ հակառակը բարձր բաներէ ալ մէկէն չէր յուսահատեր՝ վատասիրտ, տկարամիտ և թոյլ մարդիկներու պէս: Երբոր մեծն նարոլէնն Անդդիտցւոց տէրութիւնը Ծնծելու կը սպառնար, Սինդիէռ հրաման ուղեց խորհրդարաններն նախագահէն որ գէզնէս գաւառէն զօրք ժողվէ, զոր ընդունելով, զնաց մէկէն իր երկիրը և քիչ ատենուան մէջ 600 կտրիճ ժողվեց իր քովը, որոնք կամաց կամաց բազմանալով 1000էն աւելի եղան, և ասոնք ինքնակամ իրենց հայրենեացը, և մասնաւրապէս իրենց Սինդիէռ բարերարին սիրոյն համար, որուն վրայ մեծ համարմոնք ունէին, պատրաստուեցան նարոլէնի սպառնալեացը գէմ դնելու:

Իրաւ 1000 մարդ՝ Նարոլէնի պէս տիեզերասաստ զօրութեանը գէմ դնելու ոչ ինչ էր, բայց ասով ուրիշ բան չենք կրնար հետեցընել բայց եթէ Սինդիէնին աղդեցութիւնը և իրեն համարմոնքը որ ունէր ան ժողովրդեան դիմաց զօրոնք իր անխոնջ ջանքովը առաջքշեց և լուսաւորեց յամենայնի: Նոյն խոկ ան միջոցին, որ այսչափ զինեալ մարդ զուտիսը ժողված Ապէրտինի դաշտը՝ իր թշնամոյն կը սպասէր, միւս կողմանէ իր մէկալ զործողութիւնները անթերի կը կատարէր. վասն զի Ազգային Դրամնանոցը, որուն նախագահն էր՝ ամենայն արթնութեամբ կը կառավարէր. ոչխարի բրդոյ ընկերութեանը՝ չափէն աւելի հոգ կը տանէր. երկրին մեծամեծ ձկնարանները՝ որոնք դարձեալ ինքը մոտոց մէջերնին, հեռուն կեցած տեղէն՝ կարգի կը դնէր. և որ զարմանալին է, ասոնցմէ դուրս ժամանակ կը գտնար նաև զանազան՝ բայց միանդամայն օգտակար գրքեր ալ շարադրելու, որոցմով անոնը անմահացուց չէ թէ միայն իր ազգայնոց, այլ և օտարաց առջև, որոնք քիչ շատ ու-

սումնական կենաց մեծամեծ օգուտները առիթ ունեցեր են ճանչնալու, ևս առաւել որոնք անոնց վրայ կատարեալ գաղափար ունին:

Երբոր Ուուհ ամերիկացի դեսպանը Անդդիտիս եկաւ, հարցուց թէ երկրագործութեան վրայ խօսող ամենէն նշանաւոր գիրքը որն է. պատասխան տուին թէ « Յովհաննէս Սինդիէռինը »: Հարցուց գարձեալ, հապա արգունի մտից վրայ գորո՞ինչ երևելի մատենագիր կայ. նորէն պատասխան տուին թէ « Յովհաննէս Սինդիէռ »: Ասոնցմէ աւելի՝ իր անոնը անմահացնող գործքն է Սկովափայ վիճակադրութեան պատմութիւնը 21 հատոր. այնպիսի գրցք մը, որուն նմանը մինչև ցայսօր քիչ կը տեսնանք: Այս իրեն երևելի գրուածքը՝ գրեթե 60 տարուան անընդհատ աշխատութիւն պատճառեց իրեն, որուն միջոցը 20,000 նամակէն աւելի ընդունեցաւ, այս նիւթոյս վերաբերեալ բաներու վրայ: Վերջապէս այս անխոնջ անձը իր կենացը մինչև վերջին կէտը չդադրեցաւ աշխատելէն և օգուտ ընելէն ոչ միայն առանձնական՝ այլ և հասարակաց բարւոյն, օրինակ ըլլալով մասնաւորապէս իր ընտանեացը, ինչպէս նաև բոլոր իրեն հայրենեացը:

Ա. Փ Ս Ո Ր Ա Ն Ք

Ա. քսորանք՝ բաժնիլ հեռանալ մ'է մեր հօրէն, մօրէն, մեր եղբայրներէն, քոյրերէն, բարեկամներէն. խոյս տալ մը այն երկրէն՝ որ զմեզ ծնաւ, այն երկընքէն՝ որ մեր օրորոցին վրայէն անցուց առաջին արևները. այն հովիտներէն՝ որ վրակայ են մեր առաջին խաղերուն. այն գետերէն՝ որոնց ափանց վրայ մեր առաջին քուներուն համն առինք. ցաւ մ'է զրկման այն բաներու՝ որ կու զմայլեցընեն զերիտասարդ հասակն, և որ կրնան զմայլեցընել բոլոր կեանքը. միայնութիւն մ'է և զբումն, վիշտ մը, և շատ անգամ՝ մահ: